



ՕՐԱԳԻՐ

ԲԱՐՈՅԱԿԱՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ

ԵՒ

ԲՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԵՑ

Ե . ՏԱՐԻ, ԹԻՒ 13 .

1847

ՅՈՒԼԻՍԻ 1 .

Բ Ա Ր Ո Յ Ա Կ Ա Ն

Վերսին և գերագոյն գիտութիւն :

ԱՐԵՒԻ է շատ անգամ տգիտութեան դէմ խօսք եղած ատեն՝ ոմանց մտքէն անցած ըլլայ թէ հապա ինչ պէս կ'ըլլայ որ մեր հայրերը, ինչպէս կ'երևնայ, մեր օրերուն գիտութենէն ալ զուրկ ըլլալով՝ մեզմէ լաւ և բարեկեցիկ մարդիկ էին. և ինչուան հիմայ ալ կան այնպիսի մարդիկ : Ինծի ճշմարիտ կ'երևնայ թէ այնպիսի մարդիկ, այսինքն տգէտ բայց լաւ, մէկ ծածուկ գիտութի մը ունին՝ որ մէկալ գիտութեանց տեղը կը բռնէ, և շատ անգամ հիմակուան լուսաւորուած մարդիկներէ վեր են՝ թէ մարդկանց առջև և թէ Մատուծոյ : Մտ հետաքննական և փափաքելի գիտութիւնը առանց շատ փնտռելու կը գտնուի . ամէն մարդ ալ ունի ասոր գիրքը որ գիր չճանչցողն ալ կրնայ կարդալ և ինքն իրեն վարպետ ըլլալ . շատ հեղնակ չսորվողն ալ կը գիտնայ, բայց միայն անոր հետևողը երջանիկ կ'ըլլայ : Մտ կ'ըսենք մենք գիտակցու-

թիւն անձին, կամ խիղճ մտաց . այսինքն մէկ ծանօթութիւն մը կամ վրկայութիւն մը մեր սրտէն և մտքէն անցածին, կամ մէկ ուրիշ անձ մը որ մեր սրտին մէջ բնակած՝ մեր ամէն գործքերը կը դատէ ու մեզի կ'իմացընէ . անոր համար Հնդիկները ասոր ծեր ճգնաւոր կ'ըսեն՝ սրտին սենեակը քաշուած : Մենախնամն Մտուած աս գերագոյն գիտութիւնը տուեր է ամենուն՝ որ իրենց մեծ վախճանին հասնին, իբրև մէկ ուժ մը կամ զեկ մը որ աշխարհիս ծովուն մէջ մեզի պիտի առաջնորդէ, և որուն քով մէկալ գիտութիւնները կը նմանին միայն մէյմէկ կայմի, առագաստի, և այլն : Մտ անգին ձիրքը միայն մարդու սեփականելով (որովհետև ոչ հրեշտակք և ոչ այլ արարածք ասոր կը կարօտին) մեզի աւելի պարտք մը դրած է անոր հետևելու : Մտ բանիս ճշմարտութիւնը յայտնի տեսնելու համար՝ անցիր մտքովդ անտառէ մը

կամ անմարդի տեղէ մը . տէս այն ան-
ողորմ գազանները , վագրն ու առիւ-
ծը , մէկմէկու ետեւէ իյնալէն , մէկ-
մէկու ընկերը գողնալէն , մէկզմէկ
պատուելէն վերջն ալ իրենց ըրած որ-
սին արիւնովը թաթխուած , կէսը
կերած՝ կէսին քով անհոգ կը պառ-
կին , և դեռ աչուրնին անցաւորներ
կը փնտռէ : Տէս հիմա այն մարդն
ալ որ սոսկալի կուրուձեամբ մը ի-
րեն նմանին արիւնը թափեց . ահա
ինքն իրեն ամբաստանող ու վկայ ու
դատապարտող դահիճ՝ է . ընկերին
արիւնովը իր արեան աղբիւրը թու-
նաւորեր է . այն արիւնը իր ետեւէն
կը կանչէ Ղբելի արեանը նման . ուր
որ երթայ կը սարսափի . միայնութիւ-
նը զինքը կը մասնէ , ընկերութիւնը
զինքը կը յայտնէ , քունն ալ արթնու-
թիւնն ալ ցորեկն ալ գիշերն ալ զին-
քը կը տանջեն . միայն մահը իրեն
հանգիստ կ'երևնայ , բայց երբոր ան-
կէց ալ անդին նայի՝ մահուընէ ալ
փախչիլ կ'ուզէ , և առաջին մարդա-
սպանին նման երերեալ և տատանեալ
կը մնայ : Բայց առանց ասանկ արիւ-
նոտ ճամբաներ ալ երթալու , թէ որ
տեսնենք մէկը որ կամ խաբէութիւն
կամ թուրութեամբ կամ իր յօժարու-
թեանցը հետեւելով ըրած ըլլայ ա-
նանկ բան մը՝ որուն կը հակառակեր
իր ներքին գիտակցութիւնը , հազար
ջանայ՝ չկրնար անոր բողոքն ու վճի-
ւը լռեցնել . որչափ ալ պատճառներ
բերէ , այն ծեր ճգնաւորը , այն ներ-
քին ձայնը միշտ իրեն կ'ըսէ թէ որ-
չափ ալ տկար ըլլայ մարդ , որչափ ալ
բնութիւնը զօրաւոր ըլլայ , միշտ կա-
րող է իրեն յաղթելու , և ցուցուած է
յաղթելու ճամբան :

Ըրդ երջանիկ է այն մարդը , գի-
տուն է այն մարդը որ աս գիտակցու-
թեանս լսէ ու հետեւի . այնպիսին թէ
և հողագործ՝ թէ և կօշկակար մը ըլ-
լայ , վեր է քան զՍողոմոն իմաստունը ,
որ միայն աս գիտութեանս լսելու ա-
կանջները ծանրանալուն համար՝ կո-
րոյս իր սողոմոնութիւնը . և անոր

նման շատմարդիկ կան ինչուան ասօրս՝
որ իմաստուն կ'ըսուին , բայց աս ի-
մաստութեամբ ոչ երբէք իրենց վախ-
ճանին կը հասնին : Սայ ան մար-
դուն՝ որուն սրտին ահանջը ծանրա-
ցած ըլլայ լսելու իր սրտէն ելած
ձայնին . երկրիս վրայ Ղստուած աւե-
լի մեծ պատիժ չկրնար տալ մարդուս ,
ինչպէս որ փափուկ բայց կանոնաւոր
խղճմտանքէ մը ազնիւ բան ալ չկը-
նար ըլլալ :

Ղհա այս գիտութիւնս է որ տգէտ
ներն ալ իմաստուններէ վեր կ'ընէ ,
առաքինի և աստուածահաճոյ կ'ընէ ,
և ընկերութեան օրինաց կը յարմար
ցընէ . աս գիտութիւնս է որ ամէն
գիտութեանց հիմն պէտք է դնել ,
մանաւանդ մեր ազգին որ հիմա Գի-
տութեան Գիտութեան ըսելով կրնայ խա-
բուիլ . աս գիտութիւնս է որ զանց
ընելով շատերը՝ փուճ կ'աշխատին , և
շատերը ասով միայն պատուաւոր ան-
ձինք կ'ըլլան . իսկ թէ որ ասոր հետ
մէկալ գիտութիւններն ալ ստանան՝
բան զայն պատուականը չկայ :

Գիտութիւնը մարդուս միտքը վե-
րացընէ ալ , զինքը վեր բռնողն ու
հաստատողն է Գիտակցութիւնը . ա-
սիկայ է մտքին հացը , մէկալները մէկ-
մէկ ձաշակ են . մէկ կաթիլ խղճմտան-
քը՝ գիտութեան ծովեր կը լեցընէ .
մէկ ձայն մը գիտակցութեան հազար
մարդ կը զգաստացընէ . հազար գիրք
մէկ գիտուն մը չեն ազատեր իր կօ-
րստեան ճամբէն : Գիտութիւնը չէր
որ մեր նախածնողաց երջանկութիւ-
նը կորսընցուց . խղճմտանքը չէր որ
նորէն գտնել տուաւ , թէպէտեւ աշ-
խատանքով . Պերիանդր , Պիոնե-
սիոս , Ղդեքսանդր , գիտուն չէին .
հապա ինչո՞ւ բռնաւոր եղան . — Բա-
գար , Տրգատ , Թէոֆոս , Կարոլոս ,
անոնց պէս կարիճ չէին . հապա ին-
չո՞ւ բռնաւոր չեղան . — յայտնի է որ
անոնք խղճմտանաց մտիկ չըրին , ա-
սոնք մտիկ ըրին և իրենց ժողովը-
դեանը հայր եղան , իսկ անոնք շատ
ազգեր անզաւակ և անհայր ըրին :

Ո՛վ սանձեց դադրեցուց այն ահա-
 գին թուրերը որ աշխարհք փցընե-
 լու ելեր էին, որոնց դէմ զէնք չէր
 բաւեր, եթէ ոչ սքանչելի խղճմտան-
 քը . այն խղճմտանքը որ շատ ան-
 գամ գործող անձին մտքին մէջ ար-
 համարհուելով, բանի տեղ չգրուե-
 լով, ուրիշ անձի մը երեսէն կը սկսի
 մէկալին վրայ իր իշխանութիւնը բա-
 նեցընել . ինչպէս արևը որ բլրի մը
 ներքեւ խոնարհած՝ աւելի բարձր լե-
 ռան պարզ ճակատը կը զարնէ իր
 լոյսը, և նորէն ետ դարձընելով կը
 բերէ ցածին վրայ կը ձգէ . այսպէս
 Մլեքսանդր բարկութեամբ Արու-
 սաղէմմտած ատենը՝ Յադդով քա-
 հանայապետը դէմն ելաւ՝ գթութիւ-
 նը դէմքը նկարած, և Մլեքսանդրին
 կրակը մարեց . այսպէս Ս . Առն դա-
 զանադէմ Հոնաց և խողանման Մտ-
 տիղասայ առջևն ելլելով՝ աշխարհա-
 ւեր թուրը ձեռքէն խլեց . այսպէս
 մեծն՝ Վերսէս՝ իր առաքինութիւնը
 որ գիտակցութեան պտուղ և հայելին
 է՝ վահան բռնելով կայսերաց բար-
 կութիւնը թափող զօրավարաց դէմ,
 Հայաստանը ազատեց : Այն խղճմը-
 տանքն էր որ երբեմն այսպէս անխղճ-
 մտանք անձանց բարկութիւնը իջե-
 ցուց հեզութեամբ . նոյնն էր որ եր-
 բեմն ալ անոնց նմաններուն դէմ հե-
 զութիւնը փոխեց, ու խղճմտանքին
 մէկալ անաչառ ահաւոր երեսը ցը-
 ցուց . մէյմը Սօլսեսի հեզ շրթունք-
 ները որոտացընելով և հազարաւոր
 անխիղճ մարդիկ անշունչ դարձնե-
 լով . մէյմը սրբոյն Յակոբայ խաղա-
 զական սիրտը աստուածային վրէժ-
 խնդրութեամբ ինչուան Մնձաքիտրս
 լեռան վրայ ցատքեցընելով՝ ուսկից
 երկնից բարկութիւնը իջեցուց խղճմը-
 տանքը չլսող Սանաճիհրայ և անոր
 երկրին վրայ . մէյմը սրբոյն Վերսի-
 սի աչքին և ձայնին վրայ տպաւո-
 րուած՝ երթալով մէկ թագաւորի մը
 քով, որ իր գիտակցութեանը մտիկ
 չընելով, մանաւանդ թէ չուզելով
 մտիկ ընել՝ ինքը զինքը թշուառու-

թեանց յատակը հասուցեր էր, փուճ
 տեղը ականջը կը գոցէ, սամոյրը վրայ
 կը քաշէ, գլուխը բարձին մէջ կը ծած-
 կէ . խղճմտանքը խառնուեցաւ՝ Վեր-
 սիսի ձայնին հետ, ու ահեղ ծովուն
 ալեացը նման սիրտը կը շարժէ ու
 մրրկի նման կ'որոտայ, և քանի որ
 խեղքը կը բանի, այն ձայնը՝ որչափ
 ալ անորոշ ըլլան բառերը՝ չդադրիր
 կանչելէն . այն ձայնն էր որ նոյն խեղճ
 թագաւորին հետ շատ տարի բանտին
 ձանձրութիւնը շատցուց, և վերջա-
 պէս Մտուծոյ արդարութեան դա-
 հիճը եղաւ անոր վրայ և անոր ձեռ-
 քովը : Մյնչափ թշուառութի, այն-
 չափ չարութիւն, այնչափ օտարու-
 թիւն չկրցան գիտակցութիւնը մոռ-
 ցընել տալ կամ իր դատաստանը ար-
 գելուլ . “ Աթէ ամենեւին իսկ'ի խորս
 ” խաւարին իջանիցեմք, կ'ըսէ Սսկե-
 ” բերան, սակայն ամենընտիր ա-
 ” տեան մտացն չապականի, այլ կայ
 ” մնայ անշարժ առանց ակնառու-
 ” թեան . . . հնարս հնարի զի գոնեա
 ” բանիւք թօթափեսցէ 'ի բաց զամ-
 ” բաստանսն, այլ ոչ եթէ 'ի խղճէ
 ” մտացն կարիցէ 'ի բաց քերել ” :
 “ Վիշեր զցորեկ, ամառ զձմեռ կը փո-
 խէ, կ'ըսէ գերմանացի իմաստասէր
 մը, բայց խղճմտանքը անփոփոխ կը
 մնայ ” : Պէտք էր որ այնպէս ալ ըլ-
 լար, որպէս զի միշտ մարդուս գործու-
 ցը վկայութիւն տայ, կամ լաւերուն
 լաւութիւնը գովէ, կամ չարերուն
 չարութիւնը յանդիմանէ, և այն խա-
 ւարած սրտերուն մէջ ալ մութ սրա-
 հի մէջ վառած կանթեղի նման փայ-
 լի . “ Վիտակցութիւն անձին միակ
 առաքինութիւն է անօրինին ” , ըսաւ
 անօրէն սուտ փիլիսոփայից գլուխը :
 Մյսպէս ճանչնալով գիտակցու-
 թիւնը, չխալեցան անոնք որ ըսին
 թէ “ Հանգիստ և ազնիւ գիտակ-
 ցութիւնն է երջանկութիւն ” , աս
 երջանկութիւնը մեզի սեպհականե-
 լու լաւ հնարքն է պզտիկուց լսել ա-
 նոր ազգամանցը, և մեր ազգն ալ ըն-
 տիր մարդիկ ընելու համար՝ մէկալ

գիտութեանց մէջ ասոր ազնուութիւնը
և օգուտը ցուցնել և հետևող ընել .
չըլլայ թէ ընդհակառակն Հայաստան
նոր նոր ծանօթութեանց ձայներով
աս ներքին ձայնը խղզէ , նման այն
Սպարտացւոց կամ Գաղղիացւոց որ
իրենց անմեղ տղաքը դիւանման կռոց
սրով և հրով զօհեցու ատեն , իրենց
սրտին խշխշուկ ձայները չլսելու հա-
մար՝ մեծամեծ թմբուկներու թընդ-
մունքներովը ականջնին կը խլացը-
նէին :

Հ . Գ . Մ

Բարոյական կէն առածներ :

ԽՍԵԼԱՅԻ խօսքերն ու բարի բարի
խրատները միշտ քաղցր ու ախորժելի
են մարդուս , մանաւանդ իմաստու-
թիւն ու ճշմարիտ մարդկութիւն սի-
րողին , բայց մասնաւոր քաղցրութիւն
մը ունին ան խրատներն որ մարդս իր
սրտակերէն կամ մեծերէն լսեր է , ինչ-
պէս որ ամէն մարդ փորձով կրնայ վը-
կայել : Հետագայ խօսքերն ու բա-
րոյական առածներն ալ այսպիսի քաղ-
ցրութիւն մը ունին իրենց օգտակա-
րութեանը հետ , որովհետև մեր հին
ձեռագրաց մէջէն քաղուած են , ու
ազգային բարոյականի հիմունք են :
Թերևս մէկ քանին պարսկերենէ
թարգմանուած են , ինչպէս որ կ'ե-
րևնայ . բայց իրենց բնական հին ռամ-
կական սձովը գրեթէ անոնք ալ հայա-
ցած ու քաղցրացած են :

“ Տղայութիւն 'ի խաղն , երիտա-
սարդութիւնն յուտեն և յըմպեն ,
ծերութիւն 'ի թուլանալն . ապա երբ
զ՚ստուած պաշտես :

Եսօր ձեռք որ կուհասնի՝ բարի
արա . վաղն որ գնաս՝ այլ բարի ոչ կա-
րես առնել :

Եյն օր որ 'ի մօրէ կուծնանէիր ,
ամէնն ուրախանային՝ դու լայիր .
հանց բան արա որ այն օրն մեռանիս՝

ամէնքն լան , դու ուրախանաս :
Հետ Եստուծոյ կաց որ տեղ որ
կաս , որ քեզ որոգայթ և փորձանք
չիգայ . ով քեզ վատութիւն առնէ ,
զսիրտդ ամուր կալ , Եստուած ոչ
տայ զքեզ 'ի փորձութիւն :

Եշամայ որդի , աղօթք արա որ Ես-
տուած ողորմութիւն առնէ . զի քը-
նածն կոյր է , տօլլաթն արթուն մար-
դոյ է :

Եստուծոյ մարդն աստուած լինել
ոչ կարէ , բայց հեռի յԵստուծոյ ոչ է :
Մարդն հոգի է և լեզու , և լեզուն
հոգւոյն չարկամ է . թէ զհոգիդ կ'ու-
զես՝ զլեզուդ պահէ 'ի հրաման :

Թէ տասն խօսք բարի գիտես , դու
զինն խօսեաց և զմինն պահէ :

Թէ խօսք շատ գիտենաս , քիչ ա-
սա . զմէկն հարիւր անգամ մի ասել ,
զհարիւրն մէկ անգամ ասա :

Խօսքն մօտ 'ի գիտնաւորն մեծ է ,
վասն զի խօսքն յերկնից եկաւ . իսկ
դու թեթև մի բուներ :

Ել լեզու , 'ի քօ ձեռացդ շատ չար-
չարանք 'ի ներս եմ'ցեր . կտրեմ զգը-
լուխդ որ չտաս կտրել զգըլուխս :

Օ խօսքն գիտութեամբ պարտ է
դաս ասել , ոսկով կշուել և ապա ասել :

Եզուն երկու ճիւղ ունի քան զօ-
ձու . մէկն մարդարիտ կուժափէ և
մէկն աղու :

Խօսքն զերթ քամի է 'ի բերանն , և
որպէս նետ 'ի աղեղն գան . քաշ արա՝
և ապա թող որ գնա :

Ս առ կ'առնես՝ քեզ կ'առնես , թէ
աղէկ կ'առնես՝ քեզ կ'առնես :

Ինձ սիրելի 'ի տրտմութեան ժամն
պիտի . թէ չէ՝ յուրախութեանն ժամն
ամէնն են սիրելի :

Սալով մի ուրախանար , և 'ի կեն-
դանութեանդ մի խնդար . մինն հե-
ղեղ է՝ կ'երթայ , և մինն քամի է՝ կու-
գնայ :

Եշխարհս անցանէ և տրտմութիւն
աշխարհիս , նոյնպէս և ուրախութի .
ոչ հօրն միայ և ոչ որդւոյն :

1 Թոյն . Կէֆր :